

«ԱՏՈՒԵՐՆԵՐ ԵՒ ԼՈՅՍԵՐ» ՀԱՏՈՐԻՆ ՑԱՌԱՋԱԲԱՆԸ

Իմ սիրելի ընկերս եւ պատուական բարեկամն Մանուէլեան ինձի պատիւը կ'ընէ — ու միանգամայն անակնալը — շատ գեղցիկ ծաղկելուրձ մը թիճի ձնելու: Ասո՞ր համար ևս իրեն հանուէլով մեծ երախտագիտութիւն մը կը պահեմ: Միրոյ այդ թանազին վկայութիւնը զիս սակայն քիչ մը չփրթած կը թուզու եւ իմ մէջս կ'արթնցնէ խցահարութիւն մը: Իմ սիրելի Մանուէլեանս աւելի լաւ վարուած պիտի չըլլա՞ր արգեօք իմինչս աւելի որակեալ հեղինակութեան մը ձնելով ինչ որ ծայրայեղ համեստութեամբ կ'անուանէ զստանաւորներու փաքրիկ փոնչ մը: Շատ դիւրաս պիտի գտնէր գրական աշխարհն մէջ բարեցական և ծահօթ բանաստեղն մը որ իր առաջին զորժին յառաջարան գրիք: Հասկառաք իր առարկութեանս, պնդեց թէ Կ'ուգբէր այս փերիկ հաւաքածուն բարեկամութեան գուռ նշանին ասակ նեն: Ասիկա շատերուն պիտի որոշ ցոյց տայ թէ Մանուէլեան ճշմարիտ բանաստեղն մընէ:

Քիչ ընթերցողներու զարմանք պիտի պատճառեմ յայտնելով անոնց թէ Մանուէլեան զայ մըն է որ, երիտասարդ տարիքին եկած ֆրանսա, հոն ստացած է իր բարձրագոյն կրթութիւնը և ոչչակաւոր հանդիսացած է այն բազմաթիւ գիտերով զոր ըրած է Հիւսուածարանութեան, Մանրէարանութեան և Բժշկութեան ալլացան մարգերուն մէջ: Այսօր որոշումը կուտայ իր քոնի մը բանաստեղութիւնները ուղագրելու: Զանոնք ուղրկած ու յղած է այն մեծ խնամքով դրդ կը թերէ իր ամէն մէկ ըրած բանին: Անկեղծօրին կը կարծեմ թէ անոնք շատերուն հաճնյը պիտի պատճառեն ինչպէս որ զիս հմայեցին:

Սրտագին կը չնորհաւորեմ Մանուէլեանը ընդհանրապէս ազատ սոսանաւորի ձեւը նախընտրած ըլլալուն համար: Ասիկա այն ձեւն է որուն գործածութիւնը ամէնէն գուուարն է, բայց եւ է այն որ լաւագոյն կերպով թոյլ կուտայ կիրար-


կողին վարպետութիւնը ցուցընելու: Կը թողւմ ուրիշներու, որ ինձմէ աւելի մասնագէտ են, Հոգ՝ փնտուելու, թիճ կը հաճին, թէ ինչ չափով կնույն եւ Պոտէլու տեղ գրաւած են բարեկամուն ներխնչման մէջ: Ես շատ կարդացած ու ճաշակած ամ այդ վարպետները: Պէտք է ըսեմ շատ անկողմնակայօրէն թէ Մանուէլեանի ազատ սոտանաւորը իմ կարծիքով շատ ինքնատիպ կը մնայ եւ միշտ կը պահէ շատ անձնական յօրինուածք մը:

Պէտք է հեղինակը գովեմ նաև յանգը պահած ըլլալուն համար: Վերջին ժամանակներու նորածեռութիւնը մը կը ծառափ զայն նշնէլ: Այս նախաճեռներունը, քիչ յանցող՝ լսու իս, կը միանայ առանց գագարութեան նկարչութեան եւ առանց սօլիքի երաժշտութեան: Կը մաղթեմ որ կարճատես ըլլայ ան:

Բայց աւելի երկար կանգ պիտի առնեմ կը ուռութեան ինքնատպութեան վրայ: Հեղինակը զիտցեր է հրայալի կերպով անոր այլազանութիւնը պատշաճեցնել իր կտորներէն իւրաքանչւրին նկարագրին: Ընթերցողը հաճոյք պիտի զայ այդ փոքրիկ քրթուածներէն իւրաքանչւրին մէջ նիմիթ եւ կըութեան նշանաւոր համաձայնութիւնը մը գտնելով:

Վերջապէս շեմ կրնար լուռ անցնիլ պատկերներու աստուածեան, եւ ճոխութեան վրային: Մանուէլեան եաելաւոր (Վիզիօններ) մըն է: Այլազան պատկերներու անլնդհատական ալիք մը անդադար կը ծածանի իր գործին մէջ եւ անոր կուտայ ինքնատպութեան գրաշմը, զոր աւելի եւս կը շշանեն արտայախտան եղանակի ինքնեկութիւնը, զօրութիւնը եւ մերթ նոյն իսկ կորովը: Առանց ծիգի ան կը բարձրանայ մինչեւ մեծ քնարութիւնը որ ընթերցողը կը յափշտակէ կամ անկուպիրայ կ'ընէ, եւ բացարձակ անկեղծութիւնով մըն է որ ան ատոր կը համար:

Գալով վերլուծման իսկ այն անհաւասար երկարութեամբ քանիքերէք քրթուածներուն որ



այս հաւաքածուին մէջ կը գտնուին, շատ հա-  
կիրճ պէտք է որ ըլլամ: Անոնցմէ իւրաքանչիւրը  
իրեն յառուկ մեկնաբանութիւն մը ունենալու  
արժանի է:

Առաջին վեցը հինաւուրց ու հեթանոսական  
նիւթերէ ներշնչուած ըլլալու հասարակաց յաս-  
կանիչն ունին: Մանուկիւան այդ ակացէմական  
տարրը նորոգելու եւ իր ա'յնքան երաժշտական ու  
մասնայառուկ կինքն անոր վրայ դրոշմելու գրա-  
ւադրութիւնը շահած է:

Յեսոյ իրարու կը յաջողեն թեթև երա-  
ժշտութեան կորոներ, սիրուն մատրիկա (քըծ-  
նատաշ) մը եւ «Գարնան հրաշըր», որոնք հակա-  
պատկեր կը կազմեն «Յուսահատի նըգեր»ուն  
եւ այն սքանչելի ու կատարակ փոքրիկ քեր-  
թուածին հետ որուա տիրադան է վետուենիուուն  
ժամը»:

Մէկդի դնենք նաեւ Ազատագրուամէն ներշըն-  
չուած կոտորները, և՛ո Ֆրանաա, «Այգուն յազ-  
բանակը», երկու խօսք ըսկըու համար քիչ մը  
տարրեր գոյն ունեցող քերթուածի մը վրայ, ո-  
րուն տիրուուն է «Հրանդ»: Եւ որ նուիրած է ըն-  
տանեկան հին սուրի մը: Ասոր մէջ կը գտնենք  
ապացոյցը թէ ո՞չ տարիքը, ո՞չ ալ աշխատանոցին  
չորսնոր կենցաղը չն կարուցացած բանաստեղծին  
սրտին մէջ ջննել ընտանեկան երկիւղած զգայ-  
նութիւնը:

Մէկդի դնենք գարձեալ հետաքրքրաշարժ հա-  
մանուագ մը, «Քարինան գէշերուան մը տեսիլ-  
ներ», ուր Բանաստեղծը, Մուսան եւ Պար մը փոխ

առ փոխ կը հնչեցնեն բանաստեղծական տեսիլնե-  
րով լեցուն իրենց երգերը:

Հաւաքածուն կը գերջանայ երկու կոորներով  
ուր մեր բարեկամը իր սիրելի Հայսատանին ա-  
պագային վրայ հայրենասիրական հաւատքը կը  
տարփողէ, եւ երախտազիւուական օրհներգով մը՝  
ուղղուած իր սոսին, որ մեծապէս արժանի է ա-  
տոր քանի որ, ամուր ու հաւատարիմ, առանց  
ուեւէ տկարացման անոր թոյլ տուաւ վասնգաւոր  
փորձանքի մը յաղթել:

Բայց առան է վերջացնելու գիտունի մը քեր-  
թուածներ մանրէարանի մը ձեռքով հասարա-  
կութեան ներկայացնել ձգուող այս արտառոց  
ուղարկուածը. թոյլ այս պարագային տարօրինակու-  
թիւնը շիրացէցնէ ընթերցովը:

Մանուէկեան կը պատկանի հին ցեղի մը որուան  
առաստանենորէն չնոյ հուած են իմացականու-  
թիւնն ու զգայութիւնը: Ու յետոյ՝ սպին կը  
փէտ ուր որ ուզէ: Զեմ յաւակնիր բացարել բա-  
նաստեղծի մը ձիքերը: Բայց երբ կեանքի իրի-  
կունք կը մատենայ, մանկութեան յիշատակները  
խուռներամ կը վերադառնան ու ինքնինքնին կը  
պարագային: Պատկեներ ոգովի հմայիչ տա-  
զանքը զոր ունի այս բանաստեղծը, թերեւս  
պարզապէս յաւաշ կուզայ այն իրողութեան որ  
ան՝ իր պատանեկան հասակին՝ նախանձելի  
բազդն ունեցած է իւրականդիւնի ծովափունքնե-  
րուն վրայ արեւամօւափերու հրաշալի եւ անո-  
ռանալի դիւթանկարները գմայլած աշքերով դի-  
տեղու:

ՏՕՐԹ. Փ. ՍԵԽԻՆ